



# ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

*S և ուստական եւ բնական*

ԳԻՏԵԼԵԱՑ

Ճ. 8ԱՐԻ. ԹԻՒ 20.

1854

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15.

## ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Գ.

Բարեկրոպիսն : (Տես երես 273)

Ու միշտ գաստիարակութեան մէջ այն համարմունքը կայ ԲԱՐԵԿՐԹՈՒԹԵԱՆ վրայ՝ ինչ որ պէտք է ունենալ. Տես ձանջնար ասորյարդը, ոչ իրեն մեծ կարեղութիւնը, ոչ իրեն բերած պըտուղները :

Եւ սակայն Պղատոն իրաւամբք ըստ է. Դաստիարակութեան անդայն ոյժը իւլայի բարեկրթութեան վրայ է :

Ի՞սկ գլխոյս մէջ այդ երևելի խօսքը պիտի ջանամ լաւ մը բացատրել. Ինտարակոյս ընթերցողք յօժարութեամբ թոյլ կու տան՝ որ ինչպէս հարկ է,

մէկիկ մէկիկ ասոր գործնական պարագաները համրեմ. որպէս զի այսպիսի կարեւոր նիւթ մը տարտամութեան և մթութեան մէջ չմնայ. Ի՞սկ մանրամասն տեղեկութիւնները, ուրիշ կողմանէ, չեմտարակուսիր որ շատ օգտակար ըլլան անոնց, որ գաստիարակութեան ետևէ եղեր են կամ թէ հիմա ալ կ'աշխատին :

Ի՞արեկրթութիւնը այնպիսի կարեւոր մասն է դաստիարակութեան, որ առանց ասոր կարելի բան չէ գաստիարակելը :

Դիւրին է այս խօսքիս ձշմարտութիւնն ըմբռնելը : Դաստիարակութեան վարժոց մը ըըլլար ու չղիմանար՝ մինչեւ որ օրէնքը, կանոն չունենայ . վասն զի օրէնքը, կանոնը՝ կարգ ըսել է . և կարգը, ինչպէս ամէն բանի մէջ, այսպէս ալ դաստիարակութեան մէջ ոյժ է և կենդանութիւն :

Արդ բարեկրթութեան պարտքն է տան մը մէջ ամենայն խստութեամբ կանոնը պահել տալ:

Եւ այս բանիս համար պէտք է

Ա . Հաստատուն պահել միշտ կանոնաց պահպանութիւնը անխախտելի ճշունեամբ էտակ էտակարութեանը :

Բ . Կանոնները աւրելու դէմ առնուարենուն նախանչայութեամբ :

Գ . Արդարութեան անաշառութեամբ կանոնազանցութիւնը առնչել, ան կարգութիւնը երևան եկածին պէս ուղղելու համար :

Ուրեմն բարեկրթութիւնը իրեք գըլ խաւոր պարտք ունի . պահել, դէմ առնուար, առնչել :

Յանցանք մը առանց ուղղելու չթողլու խնամքը առնչողական բարեկրթութեան պարտքն է :

Դ նասակար առիթները հեռացընելու խնամքը դէմ առնելու բարեկրթութեան գործքն է :

Իսկ ամէն ատեն, ամէն տեղ առաջ երթալու ձամբան ցուցընելու խնամքը չարչական բարեկրթութեան պաշտօնն է :

Եւ դժուարին չէ մտածելը, որ շատ աւելի լաւ է դէմ առնուար քան թէ սանձելը . ու առնչելու հարկաւորութիւնը նուազեցընելու համար՝ բարին պահելու ճշգութիւնն ու չարը արգիլուարթնութիւնը : Անոր համար կարչան բարեկրթութիւնը առաջանաւութիւնն է, որ զըարին կը պահէ . երկրորդականն է դէմ առնելու բարեկրթութիւնը, որ զըարը կ'արգելու . նուազ պիտանին է՝ թէպէտ և հարկաւոր՝ առնչելու բարեկրթութիւնը, որ զըարը կը պատժէ :

1 Գաղղիարէն Discipline բառը լատին Discere բառէն առաջ կու գայ, որ իբէլ, հրահուգէլ, առնելու ըսել է :

Ա երն ըսի որ այս մանրամասն տեղեկութիւնները հոս հարկ էր տալ: Իսայց զանոնք միայն կը դնեմ՝ ինչ որ իմ նիւթս կը պահանջէ, երբոր ցուցընեմ թէ ինչպէս բարեկրթութեան է աղոց բարեպահութեան ու հաւատին պաշտոնը, վարուց պահապանը, ուժով ուսմունքներուն ընաւառոր, ուղիղ միտք աղբոց, հլւ բըռնող, պարկառանին ու սէրը պահող, վէրահայու, անուան ու գանձատէտ ժամանակին, ամէն հանոնի ոյժ, և երբ պէտքը պահանջէ՝ վրէժինդիր զանցառութեան :

Ա . Իսարեկրթութեանն է աղոց բարեպահաւառութեանը ու հաւատին պաշտոնը :

Իսարեկրթութիւնը կը հսկէ որ կրօնական պարտքերը կատարեն . ինքը կ'որոշէ տեղը, ժամանակը, տեղողութիւնը, ճշգութիւնն ու բարեկարգութիւնը: Արթուն լրտեսի մը պէս եկեղեցւոյս զին աղօթքի ատենը լրութիւն և հանդարտութիւն տիրել կու տայ . եկեղեցւոյն մէջն ալ սրբազն ամփոփում մը մտաց կը պահէ ու կընայի որ ցնդումն ըլլայ . ինքը քրիստոնէական ուսմանց ձամբան կը պատրաստէ՝ յամենայնի անվրդով բարեկարգութիւն պահանջելով, ու աշակերտաց մտազրութիւնը հաստատ ու արթուն պահելով՝ գրեթէ առանց իսկ իրենց իմանալուն . Անքը միայն մտաց ցնդման դէմը կ'առնէ, որ երբեմն ինչուան բարեպահտական գործոց մէջ ալ կը մտնէ, կրօնական տօներուն օրերն ալ կանոնապահութեան բարին ինչուան բարի սովորութիւնները չաւրելով, ու սուրբ ազատութեան օրերն ալ գեռ այն բարի սովորութիւնները տիրել տալով . ինքը նոյնպէս բարեպահտական կրթութեանց մէջ այն ոգին կը պահէ, զորն որ պէտք է որ նոյն կը թութիւններն ունենան . ինքը պատասեաց սիրտը կը վառէ քրիստոնէական առաքինութիւններն ու փրկութեան համանելու քաջութիւնը, սիրելի ընելով անոնց բարեկարգութեան ամէն ծանր և սրբազն սովորութիւնները խոհեմ բարեխառնութեամբ զօրութեան՝ որով որ զանոնք կը բռնէ, ու քաղցրութեան որով որ զանոնք իրեն կը քաշէ :

Բ. Բարեհը նուանուանը էլ պահպանէ ու էլ ծաղկեցնէ բարի վարչը, և անոնշ սրբին մէջ կրօնը էլ բարգաւաճէ ու էլ ծաղկեցնէ :

Հոգի մը, որուն խղճմտանքը անարատ ու հանգարտ է, անտխեղծ կը մնայ իրեն գեղեցկութիւնը, իր զգացողութիւնն ու իր կայտառութիւնը. ամէն բանի մէջ իր գաղափարները մաքուր են, իր տեսութիւնները վսեմ, ու իր զգացմունքը ազնուական : Ըլստակ ջրոյ կը նմանի այնպիսին, որ ամենայն ձշդութեամբ երկնքի պատկերը և պայծառութիւնը ետ կը ցողացընէ . անոր վրայ ամէն չնորհք, ամէն երկնային առաքինութիւններ կը փայլ փըլին : Արօնական սուրբ գործքերը քաղցրութեամբ մը իրենց կը քաշեն զանիկայ . Եստուած իր օրհնութիւնները վրան կը զեղու . վասն զի ինքն է, Եստուած ամենայն մաքրութեանց, ու կը սիրէ անմեղ հոգիններու մէջ բնակիլ, և զանոնք իր ամենայն բարեօքը լեցընել . իսկ ընդ հակառակն կը հեռանայ այն սրտէն, որ զգայութեանցը բռնաւորութեան ու իր ախտիցը գերի է :

Երդ բարեկրթութիւնը իբրև բազուկ մը՝ զօրաւոր ու աշաց անտեսաննելի վահանով զինեալ, առանց աղաղակի մէկ զի կը վանէ այն ամէն լուանգները, որ այս անմեղութեան խաղաղութիւնը վրդովելու կը սպասնան . ինքը կը հսկէ ննջարաններուն չորս զին, մինչեւ քնանալուն ալ . ինքը վասնգի մը անխորշելի առիթներուն մէջը պարկեշտութիւնը պահելու համար ամէն նախազգուշութիւնները կ'ընէ ամենայն փափկութեամբ . ինքը վնասակար կենակցութեանց դէմը կ'առնէ . խստիւ կը յանդիմանէ թեթեռութեան խօսքերը, ու կը կտրէ վտանգաւոր խօսակցութիւնները : Բազմախնամ մօր մը պէս՝ թէ որ զաւակը քովը չտեմնէ, անհանդարա ազքով մը փնտուելու կ'ելլէ : Վարդելու գէշընկերութիւնը, ու սուր դիտովութեամբ մը կը քննի կը կորութայ վնասակար անդամը կտրել, որ չորս կողմը ապականութիւն և սպի ապստամբութեան չսերմանէ :

Մեղերէն, ուր աշխարհք իր անմիտ ու նայնասիրութիւնները երևան կը հանէ . միով բանիւ՝ այն ամէն բան որ կրնայ հոգւոյն հանգարտութիւնը խռովիլու ուրտին այն պատուական և Եստուծոյ տեսութեանը համայ պարզութիւնը պղտորել, ամենայն ջանիկը մէկ զի կը հեռացընէ :

Եհա բարեկրթութեան ուրախարար արգասիքը որ կամ չարեաց գէմը կ'առնէ, կամ մէկէն առջի բերանը կ'արգելու : Կերպով մը՝ բարեկրթութիւնը ինչուան զպրոցէն գուրսն ալ կը հըսկէ, ու գրանը քով արթուն կը կենայ՝ որ ըլլայ թէ ամէն գէմ ելլողը կոյը զկուրայն ներս մննէ . և ով որ ըլլայ՝ թող չտար որ մտնէ ու ներսը բնակի, մինչեւ որ վկայութիւնները լաւ մը չքըննէ, որ կարենայ ապահով ըլլալ : Եյս հաւատարիմապահապանը ոչերթէք քուն կ'ըլլայ, ու վախուն որ ըլլայ թէ թըշնամին իր սիրելի տղացը անմեղութեան գանձը գողնայ, բարեկրթութիւնը անոնց ետևէն կ'երթայ ամէն տեղ ամէն տեսն : Աստիկ մասնաւոր բարեկամութիւնները, երկար կենակցութիւնները, խաղի ատեն մեղկութիւնը կամ չափազանց սրտնեղութիւնը, անժուժ կալութեան փորձութիւնները, ասսնք բոլորն ալ կը տեսնէ, ացեն բան չփախ չի՞ ու կը դիտէ այն ամէն պատրողական, բայց ամենավնասակար որոգայթները, որով կը կորսուի տղոցը թէ ժամանակը, թէ խելքը և թէ բնաւորութիւնը :

Արբատես քննիչ ըլլալով բարեկրթութիւնը՝ բարի վարուց կամ հպատակութեան թշնամին մէկէն 'ի մէկ կը հանինայ, ու անխոմնջետելէն կ'ինկնայ . նախ և առաջ քիչ մը ատեն անտշութեան ու ծանրութեան զէնքերովը հետը կը պատերազմի, ու վերջապէս մարմինը ողջ անարատ պահելու համար՝ կը փութայ վնասակար անդամը կտրել, որ չորս կողմը ապականութիւն և սպի ապստամբութեան չսերմանէ :

Գ. Բարեհը նուանուանը վարուց հագուստիւնը ու կը հաղութիւնը պահելու,

նոյն ուժով է՝ օգնե նաև ուսման յառաջա-  
դի հութեանը :

Արովշետե մաքուր վարքը մարմարն  
զարմանալի գորութիւն մը և ոյժ մը  
կու տայ, անով աւելի կարողութիւն  
կ'ունենայ երկարատե աշխատութեան  
ծանրութեանը դիմանալ: Ա արուց մա-  
քրութեանը պատճառաւ միտքը աւելի  
կենդանի, դատմունքը աւելի գործու-  
նեայ և աւելի հաստատուն կ'ըլլայ, յի-  
շողութիւնը աւելի արթուն, երեա-  
կայութիւնն ալ աւելի վառվառուն: Ի՞մէն  
օրուան փորձը բացայայտ կերպով կը  
ցուցընէ թէ ինչպէս բարի վարուց տէր  
պատանին որչափ իր ուսմանցը պարտուց  
մէջ Ճիշդ կ'ըլլայ, նոյնչափ ալ քրիստո-  
նէական պարտուցը հաւատարիմ. և  
ընդ հակառակն, ինչպէս զարմանալի  
կերպով կ'ըսէ կուինտիլիանոս, “Ի՞յն  
” պէս խռովայոյզ, այնպէս շիոթեալ,  
” այնպէս ցրուած, և այնպէս հազար  
” ու մէկ տարբեր տարբեր յօժարու-  
” թիւններէ տատանեալ բան մը չկայ,  
” ինչպէս ախտաւոր սիրտը: Ի՞յն ներ-  
” քին խռովութեան ու ապականութէն  
” մէջ ինչ տեղ կը մնայ դպրութեանց  
” պարապելու ու համեստ զբաղանաց.  
” թէ ոչ այն տեղը ինչ որ խոսանա-  
” ցեալ ու փշալից երկրի մը մէջ աղէկ  
” սերման կը մնայ”, :

Չէ թէ միայն բարեկրթութիւնը  
վարուց վրայ ունեցած ազդեցութեամշ  
ըը գորաւոր ուսմանց երաշխաւոր մը  
կ'ըլլայ, հապա նաև լրութիւն պահել  
տարովը: Եւ նոյն իսկ լրութիւնը օգ-  
տակար ուսումմընէ, գուցէ քան զմէ-  
կալ ուսմունքը աւելի հարկաւոր. ուրիշ  
օգուտ ալ չունենայ, գոնէ մէկալ ուս-  
մանց յաջողութիւնը կ'ապահովցընէ:  
Իարեկրթութիւնը դասատան մէջ լր-  
ութիւն պահել տալովը՝ չափազանց  
հետաքրքրութեան, անխոհեմ եռան-  
դեան սանձ կը դնէ. պատասխանոյն  
չափաւոր ատեն կու տայ՝ որ պատշա-  
ճաւոր հասունութիւնն առնու. ու ա-  
նանկով զիտութեանց դաբիրային մէջ

վայելուց և ծանր խօսքեր միայն լսել  
կու տայ, կամ քաղցր զուարթութիւն  
մը կը տպաւորէ:

Ինքը ծուլութիւնը կը մորակէ, ու  
թող չտար որ հասարակաց աշխատու-  
թենէն փախուստ տայ. ինքը սահմա-  
նեալ պարտուց հաշիւը կը պահանջէ,  
և ամէն օտար ուսմունքները կը հալա-  
ծէ, թէ որ վախճանէն դուրս են, թէ-  
պէտ ըստ ինքեան օգտակար ալ ըլլան:

Տղուն անմեղութէն վնաս մը չհա-  
ցընելով՝ բան սովորեցրնել, վարժեցը-  
նել որ իրեն զգացմունքն ու մտածու-  
թիւնները չնորհքով, ծանրութեամբ  
և ուժով բացատրէ, ու միանգամայն  
թուլութեան կամ բարձրամտութեան  
վտանգներէն անփորձ պահել. հին և  
նոր զպրութեան օգտակարագոյն և գե-  
ղեցկագոյն օրինակներով իրենց երեա-  
կայութիւնը մնուցանել, բայց սրտին  
մաքրութիւնը և ոչ ամենափոքր արա-  
տով մը բժաւորել. ասոնք այնպիսի ա-  
ռաջարկութիւններ են՝ որ մեր հիմա-  
կուան ժամանակը դժուարաւ կրնայ լու-  
ծանել:

Իարեկրթութիւնը միայն կրնայ լու-  
ծանել. չթողուր որ տղոց ձեռքը այն-  
պիսի հեղինակ մը, այնպիսի օրինակ  
մը ու այնպիսի թուղթ մը անցնի, որ  
կարող ըլլայ անոնց սիրտը մոլորեցընել  
կամ դատմունքը աւրել, թէպէտ և ե-  
րեակայութեան կողմանէ զարմանալի  
գեղեցկութիւն ունենան: “Ի՞յն իսկ ա-  
ռաջին կարգի մատենագրաց մէջ՝ ուր  
որ մարդկային միտքը հաւատոց լուսէն  
զուրկ մթապատ խաւարի մէջ է, բա-  
րեկրթութիւն նախապաշարմունքը դուրս  
կը ցատքեցընէ ու սխալները կ'ուղղէ:   
Իսկ ուր որ սիրտը իրեն յօժարութիւն-  
ներէն մոլորած ապականեալ կրքերով  
կը մնանի, ինքը զգուշութեամբ մը այն  
վտանգաւոր պատկերաց վրայ պարկե-  
տութեան քօղ մը կը քաշէ”:

1 Խնամմեծ յայնժամունել արժանէ, զի գե-  
ռաբոյս հասակն անարատութեամբ ուսուցչի  
յանպատշաճիցն պահեսցի, և բռնագոյնն իրա-  
տութեամբ նորին յանառակութենէ յետս կացցէ  
ԿՈՒՄԱՏ. Բ. 2:

Ա երջապէս՝ բարեկրթութիւնը այն-  
պիսի՝ նեղքին տեսչութիւն մը ունի ու-  
սումնական աշխատութեանց վրայ , որ  
մարդ կրնայ անով միայն դասի մը յա-  
ռաջադիմութեանը կամ ետ մնարւն  
վրայ ուղիղ դատաստան կտրել : « Դաս  
մը որ բարեկրթութիւնը է , այն դասը միշտ փու-  
թաջան է . ասանկով բարեկրթութիւ-  
նը միշտ ձեռքը խիստ կը բռնէ ամէն  
կանոնաց պահպանութեանը , ուսկից կը  
կախուի ուսմանց բարեկարգութիւնը .  
ինքը ասով միակերպ շարժմունք մը կու-  
տայ , ու այն գեղեցիկ կարգը՝ որ դաս-  
տիարակութեան վարժոցի մը առաջին  
զարդն է , յառաջադիմութիւն ու փառքը :

Դ . Ի արեկրթութեանը ժամանակին ճադա-  
խարացն է :

Ի արեկրթութիւնը ժամանակին յար-  
գը լաւ կը ճանչնայ . իմաստութեամբ  
առաջուց կը մոտածէ , կը կանոնաւորէ  
ու կը նայի որ միշտ լաւ գործածուի .  
կը սանձէ թեթևութիւնը՝ որ զժամա-  
նակը կը փայցընէ , ինքնակամ յօժա-  
րութիւնները՝ որ զժամանակը գէշ կը  
գործածէն , ծուլութիւնը՝ որ կը վատնէ<sup>1</sup>  
զանիկայ , ծանծաղամութիւնը՝ որ կը  
կորսնցընէ :

Ա մէյ մը բարեկրթութիւնը  
վերնայ , ու զեղծմունքներու և անկար-  
գութեանց այս ամուր ցանկը խրամա-  
տի , ժամերը կը կորսուին , ուսմունք կը  
սկարանան , միսք կը շփոթին , բարք  
կ'ապականին , սրտերը կը խանգարին ,  
դատարկութեան հետ զայրացեալ կրից  
հեղեղ մը կը յօրդէ . դպրոցին պատե-  
րը չեն կրնար այն հեղեղին դէմն առ-  
նուլ , և քիչ ատենէն տրս զին կը ծա-  
ւալի աւերն ու . կործանումը :

Ե . Ի արեկրթութեանը է պահէ ճադա-  
խարացնութեանը , անսացողութեան , սիրելու-  
թեան ու պատիառանք :

Ի արեկրթութիւնը բարեպաշտու-  
թիւն , վարուց անմեղութիւն ու աշ-  
խատութեան սէր պահելով՝ կը պահէ  
նաև մտաց ուղղութիւնը , որ առջիննե-  
րուն անմեկնելի ընկերն է . իմաստուն ,  
հաստատուն , անփոփոխ բարեկրթու-  
թիւնը կը պահանջէ պատկառանք ,

կամքը կը գերէ , և կը հեռացընէ դըժ-  
կամակութեան ու երգիծանաց ոգին :  
Ո արդ յօժարութեամբ կը հպատակի  
այնպիսի բարեկրթութեան , յարգը կը  
ճանչուի ու սիրելի կ'ըլլայ . վասն զի  
բնութիւնը քանի որ ապականեալ չէ՝  
առողջ ճաշակ կ'ունենայ և ճշմարիտ  
գեղեցին յարգը կը ճանչնայ . իսկ այս  
ըսած գեղեցիկը մոտաւոր բաներու մէջ  
ճշմարտութիւնն է , ու բարոյական բա-  
ներու մէջ՝ կարգը կամ առաքինութիւ-  
նը : Ի այց պէտք է որ տղոց դաստիա-  
րակները այս բանս լաւ միտք առնեն ,  
թէ չկայ բան մը որ այնպիս տակնուվրայ  
ընէ բարեկարգութիւնն ու բարեկըր-  
թութիւնը , ինչպէս բարեկրթութեան  
կանոնացը փոփոխութիւնը , անհաւա-  
սարութիւնն ու գործադրութեան ա-  
տեն միակերպութիւն չպահելը : Ո ՛-  
ռաձգական մարմին կը դառնայ այն ա-  
տեն բարեկրթութիւնը , որ ամէն մարդ  
ուղածին պէս կը լայնցընէ կամ կը սեղ-  
մէ . անանկով բարեկրթութիւնն ալ  
ճշմարտութեան ու կարգի յայտարար  
ըլլար , որ մէկ , պարզ ու հաստատուն  
պիտի ըլլայ : Ո յնուհետեւ սկզբանց  
միութիւն ըննար և ոչ գործողութեանց :  
Ո յնձնահաճ՝ կամքը , չափազանց կամ  
հարկաւորութենէն աւելի խստութիւ-  
նը , տկարութիւն կամ սիրելի չըլլալու  
վախը<sup>2</sup> , անխոնջ ջանքի ու խմաստուն և  
հայրական խստութեան տեղը կ'անցնին :

Ի աւական է այսպիսի մէկ վերակա-  
ցու մը միայն դաստիարակութեան վար  
ժոցին մեծամեծ չարիք հասցընելու .  
իսկ եթէ շատ ըլլան , քիչ ատենէն ա-  
մէն բան կը կործանի :

1 Սիրելի չըլլալու վախը միշտ անմիաբանելի է  
պարառոց հետ . և շատ անգամ այս վախին պառ-  
վ կ'ըլլայ տխուր արհամարհութիւն մը : Այս  
բանիս շատ գիտողութիւն ըրեր եմ ևս ալ . բայց  
ինձմէ առաջ իմաստունն կունիակիւնոս գիտեր  
եր . “ Ոչ անհամբոյց խստութիւն իցէ նորա , և  
” , ոչ քաղցրութիւն մեղք . զի մի յառաջնոյն ատե-  
” , լութիւն . և յերկրորդէս ՚ի վեր երևեսցի ար-  
” , համարհութիւն , : ԿՈՒՒՏԸ Բ . 2 :

2 Ամենայն պարկեշտից սերմանք անկեալ են ՚ի  
հոգւով , և խրատու առնուն բարգաւահան . զոր  
օրինակ և կայծակն սակաւ փշմամբ արծարծեալ  
արտաքս բերէ զհուր : ԱԵՆԵԿ . Թղթ . ԶԴ :

Զ. Հրահանգն է բարեկարգութե ոյծը :  
Բարի բարի սահմանադրութիւններ  
և բարի բարի օրէնքներ անգործածելի  
կը մնան ու շուտով բոլորովին ալ կը  
մնացուին , թէ որ հաստատուն և ան-  
խոնջ գործադրութեամբ չպահուին :  
Խնչպէս կարելի է որ այս գժբաղդու-  
թենէ ազատ մնայ տղայոց միաբանու-  
թեան մը կարգաւորութիւնը , թէ որ  
իմաստուն և մոազիր բարեկրթութիւն  
մը անոնց պահպանութեանը վրայ մե-  
ծաւ ինամով հոգ չունենայ :

Բարեկրթութիւնը միշտ ու ամէն  
տեղ կը յիշեցընէ կանոնին գրուածքն  
ու միտքը . ամէն յարմար առթի մէջ  
անոր մեծութիւնը , արդիւնքն ու հար-  
կաւորութիւնը կը ցուցընէ . ինքը զկա-  
նոնը հաւատարմութեամբ պահողնե-  
րուն արդար գովեստները կու տայ , և  
որոնք թունալու վրայ են՝ ամենայն ջան-  
քով կը յորդորէ զանոնք . բայց ամե-  
նեին աչք չգոցեր կանոնազներուն .  
կը յանդիմանէ , կ'աղաւէ , կը յորդորէ ,  
կ'արգելու : Արպէս զի ամէն տեղ ամ-  
բողջ մնան կանոններն ու չտիարանան ,  
երբեմն անուշութեամբ մը կը սպառ-  
նայ , երբեմն ուժով կը հրամայէ , և եր-  
բեմն ալ անաշառ կը պատժէ ' . ու կա-  
նոնով՝ բարեկարգութիւնը , կրօնքը , բա-  
րի վարքն ու ուսմունքը առաջ կ'երթան ,  
ու ամէն սկսեալ գործքերը յաջողու-  
թեամբ իրենց վախճանին կը հասնին :

Բարեկարգութեան այսպիսի միշտ  
գործունեայ ու միշտ նոր ուժն , որ բա-  
րեկրթութիւնը իր անխոնջ տքնու-  
թեամբը կը պահէ , յայտնի է որ ամե-  
նամեծ և պատուականազոյն օգտակա-  
րութեանց մէկն է . վասն զի ասով որ-  
շափ կարելի է արդարութեան խստու-

1 Որ ակարամիտքն իցեն և բթացեալք , և կամ  
չար սովորութեամբ զգածեալք , պարտ է զժանդ  
հոգւոյն անխոնջ 'ի բաց սրբել :

ՍԵՆԵԿ . ԹՂԹ . Դ.:

Իցեն թէպէտ հոգւոյն բարեհաճութիւնը կա-  
մաց , սակայն յուլանայ է զի 'ի թուլութիւնէ , և է  
զի յանդիառութենէ պարտուց : Անդ :

Են որք մեղկին եթէ ոչ հսկեսցես 'ի վերայ նո-  
ցա , և են որք զայրանան ընդ իշխանութիւն . զո-  
մանս պնդէ շորժումն , և զսմանս բռուցանէ :  
ԿՈՒՒՆՏ . Ա . 3 :

թեանը դէմը կ'առնուի՛ կանոնագան-  
ցութեան դէմն առնելով . ուղղութեան  
համար հարկաւոր ըլլար անաւառ խրա-  
տութիւն գործածել . վասն զի բարե-  
կրթութեան հսկողութեամբը՝ մարդ-  
կային տկարութեան յանցանքներ միայն  
կը պատահին , որոնց վրայ խոհեմկեր-  
պով ներողութե դարմանը կրնայ մարդ  
գործածել : Այս բանս լաւ կ'օգտէ ի-  
մացընելու թէ ինչպէս աղէկ բարեկը-  
թութիւնը աւելի ձգութեամբ , հըս-  
կողութեամբ և անշարժ միակերպու-  
թեամբ կ'ըլլայ . քան թէ խստութեք :

Է . Առ հոռոկ յետոյ՝ բարեկընութեանը  
ըստ պէտուց վրէծինդիր է ըլլայ հանուազնան  
ցութեան :

Հոս կ'ուզեմ յիշեցընել թէ յանցա-  
ւոր մը առանց պատշաճ՝ պատժի չժո-  
ղութ՝ զբարեկրթութիւնը բարեկար-  
գութեան ոյժ ու կանոնազանցութեան  
պատկառեցուցիչ վրէժինդիր կ'ընէ :  
Ըէ թէ միայն պատժական բարեկընու-  
թեան պարտքն է այն ձգութիւնը , որ  
չժողուր որ բան մը կարգէն շեղի՝ մին-  
չև որ նորէն ձամբայ չըերէ , հապա-  
բարեկրթութեանը նաև զօրութիւնն  
ու պատիւն է այս բանը : Բարեկրթու-  
թեամբ պատիմն ալ ազնուական կերպ  
մը կ'առնու . ոչ գեգ բնաւորութեան  
անձնահաճութիւն մը կ'երևնայ , և ոչ  
խստութեան անխորհուրդ գործք մը ,  
հապա միշտ կարգի ու կանոնի պաշտ-  
պանութիւն : Այսով պատիմը իրացընէ  
ազդու կ'ըլլայ . վասն զի անաշառու-  
թեամբ պատժելը՝ յանցաւորին կամ  
յանցաւորին նմանել ուղղութեան յոյս  
չժողուր անսպատիմ մնալու :

Պատժին ձգութիւնն ու զանց շառ-  
նուիլը զբարեկրթութիւնը մտաւոր  
գործք մը կ'ընէ , չէ թէ նիւթական ու  
բռնաւորական . խղձմանքի գործք , չէ  
թէ ցնորից ու զիպուածի ազդեցու-  
թիւն . ջանքի ու հսկողութեան գործք ,  
չէ թէ անհոգութիւն ու զանցառու-  
թիւն :

Բայց ինչ կերպ պիտի ըլլայ պատ-  
ժելը , ուղղելը :

Վհա այս է դաստիարակութեան մէջ

այն ծանր խնդիրը՝ թէ ի՞նչ ճամբայ պէտք է բռնել պատժելու մէջ։ այս խնդրոյս վրայ առանձին երկայն բարակ պիտի խօսիմ երբ քննելու որ ըլլամ թէ ի՞նչ ապաշխարանքի կարգ պիտի բռնէ բարձր նրանոր դաստիարակութիւնը, և թէ ի՞նչ հաստաբունիւն պիտի ունենայ դաստիարակը։

Դաւական բացայայտ ցուցուցի ըստաներովս թէ բարեկրթութիւնը ի՞նչ աստիճանի հարկաւոր է դաստիարակութեան մէջ։ Հայտնի կ'երևնայ՝ որ եթէ բարեկրթութիւնը նոյն իսկ դաստիարակութիւնն ալ չէ, դաստիարակութեան անհրաժեշտ միջոցն է և բացարձակապէս անոր հարկաւոր նեցուկը։

Ոիրով կը համառօտեմ հոս բարեկրթութեան ամէն օգուտները պարզ օրինակով մը, որ Ճիշդ նմանութեամբը անմեղազրելի կ'ընէ սովորական ըլլալը։

Դարեկրթութիւնը դաստիարակութեան իբրև ծառին կեղեւն է, որ ծառին հոյզը մէջը կ'ամփոփէ, կը պահպանէ, ճամբան կ'ուղղէ, ու կը ստիպէ ինչուան ծառին ներսը թափանցել, ու անոր ջղերուն և ոստերուն մէջ տարածուիլ՝ որ գետնէն առած ամենամաքուր հիւթովը մնանին։

Ի՞ս հոյզովը կը ձեւանայ ամուր ու հաստատուն բուն մը, որուն Ճիւղերը ատենին իրենց տերեւները, ծաղիկներն ու պտուղները կը բերեն։ Ճիւղերուն մէկուն վրայէն քերթէ կեղեւը, Ճիւղը մէկէն 'ի մէկ կը չորնայ։ իսկ թէ բունին վրայէն վերցընես, ծառը բոլոր կը փճանայ։

Կեղեւը կոչտ ծածկոյթ մը կ'երեւայ, բայց այն է ծառին և անոր մասանցը ոյժն ու զօրութիւնը պահողը։ նոյնպէս բարեկրթութիւնը դաստիարակութե մէջ երբեմն կեղեւի պէս խիստ ու կարծը կ'երեւայ, բայց ինքն է ամէն բան պահողը, կը թողն ու զօրացընողը։

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԱՌՈՒԹԻՒՆ

ԱՌ ՄԱՐԻԱՄ

ՄԱՅՐ ԱՍՏՈՒՆՈՒՅ ԵՒ ՄԱՐԴԿԱՆ

Ողջոյն ընդ քեզ, Մարիամ։  
Հարհացուաց յոյս անթառամ։

Ողջոյն ընդ քեզ, Մարիամ։  
Ողջոյն, սըրտից մեր պատգամ։  
Ողջոյն, երկնից տիրուհի  
Երկրիս մեր մայր հովանի։  
Ողջ լեր, աշաց մերոց լոյս։  
Եթեր եւ աստղ մեր եւ յոյս։

Ողջոյն ընդ քեզ ծիրանի  
Մինչ այդ հեղիկ ծաւալի։  
Ողջոյն յամպոյն այն կարմիր։  
Զորով կայտուէ լոյսն ի հրռ։  
Ողջոյն կապոյտն յասպարեզ  
Յարփւոյն, յաստեղց ողջոյն քեզ։  
Ողջ լեր, ո՛հ ողջ լեր։  
Մարիամյոյս մեր ։

Քան ըզզեփիւռ քաղցրաշունչ  
Քո սիրանուանըդ մըրմունջ  
Մնոյն ի սիրտ բազմաբիւր  
Զով զեղանի շրջասպիւռ։  
Բնութիւն առ քեզ սիրագու  
Ի գայլայլելու գողցոջ։  
Ի ողողսից սօսափիւն,  
Սազարթաճեմն ի շըրշիւն,  
Ի տերեւոց վայրընկեց։  
Ի վըտակին սիրահեծ,  
Յազմերց ի ցայտս երկնապող։  
Մանուած յալիս սպամող,  
Ի սահանաց խորլնկեցս։  
Ի վաղ գետոց ծովահերձ,  
Յովկէանեան գոռ շառաւ  
Մինչ ի մեղիկ սոյլ աւազ  
Մըրմընջն Ո՞ղջ լեր,  
Մարիամյոյս մեր։

Ո՛հ, այո յոյս ապաւէն  
Ակընկալիք համօրէն։  
Եթէ գըմոյդ ոչ նըժար  
Յաջնարհ ձըդի սիրաբար,  
Թէ զմայրւնիդ ոչ զաշկունս  
Դարձուցանես մեզ քաղցունս,